

ՀԱՅ ՏԱՐԵՐՈՒ ԳԻՒՑԻՆ, 1500

Ե Կ

ՀԱՅ ՏՊԱԳՐՈՒԹԵԱԼՆ 400 ԱՄԵԱԿՆԵՐՈՒ

ԱՌԹԻՒ ԱՐՏԱՍԱՆՈՒԱ

Երբ ազգի մը քաղաքակրթութեան իրը աստիճանաշափ առնուի զրականութիւնը, որ պատկերացումն է ցեղերու իմացական, կրթական և քարոյական գործունէութեան և յառաջդիմութեան, զիւրաւ կը հասկցուի այն ատեն արժանիքն անոնց՝ որք օժտեցին մեզ այդ զրականութեան միջոցներով, Գիրը և ծպագրութիւնը մեզի տալով, զիւրաւ կը հասկցուի խանազավառ ցոյցեր և հանդէսներ սարցուած ամէն կողմ ի պատիւ այդ անմաշներու։

Դիւրաւ կը հասկցուի թէ ինչո՞ւ Հայը այս օր ելեքտրացած ամէն կողմ գնահատումներ և հիացումներ կը շռայլէ և պաշտամունքի արդար բաժինով կու գայ կենդանացնել և վերապիրեցնել անոնց յլշատակը, և որդիական երկիւղածութեամբ զնել ու խտի զափինիներն անոնց ճակատին, ու երախտազիտութեան օծումը սփոկի անոնց ոտքերուն։

Պատիւ է հայեւթեան որ փոյթեռանդն պատասխանելով այս վեհ ժեստին ժողովուրդն ամրող զիտակցութեամբ կու գայ վկայութիւն զնել այս մեծ համոզումին։

Հայ գիրը և տպագրութիւնը ինչքան տաժանելի քիրտեր և խոնջնեներ արժեց, լսեցից գեղեցիկ կերպով արտասանուած ու պատուած՝ և հեշտանքով ու հպարտութեամբ հետեւցաք այդ մոտապատկերին թաւալումին, մոտասեռ զմայլեցաք Ս. Այահակին և Մեսրոպին, որք տուին մեզ Գիրը, և անոնց՝ որք տպագրութեան սկզբառունքը մերձեցուցին մեր ազգին, ներեցէց պնդեմ կէսի մը վրայ ձեր ուշագրութիւնը, ներողամտութենէտ խրախուսուած։

Երբ Ս. Այահակի և Մեսրոպի Անդրիին առջև հիացումի խունկը կը տարածենց լիարուն, միտքը կը բերուի անդիմանաւլիօրէն անոնց Ագույն ժառանգ, անոնց

ճաւատարիմ աշակերտ և վեհ գործին շարոնակիչը դարերու շեղջակոյատին մէջ, անոնց կիրքերով փոթորկած, յոյզերով ընկճած ու նոյն ցաւերով տառապած առաքեալին՝ նոյն ճակատազիրով, նոյն աղէտներով և ըիշ մ'աւելի յաջողութեամբ որ պարծանց է արդարե ու զասեր ունի Ս. Այահակի և Մեսրոպի կեանքն մեզ հետեղութեան հրամցուած։

Միթթար, Բարձրելոյն սփոփարաը հրեշտակը, պատգամախօսը տառապեաւ հայուն՝ որ տպիտութեան և խաւարի անդընոց մէջ թաղուած էր, կարծես Բարելոնի դառնաղէտ գերութեան մէջ՝ Եղեկի հզօր ձայնին նման գերեզմանական լուութիւնը խզող, փատուած ջիղերուն վրայ միս պատող, լուծուած որկրներուն վրայ մորթ տարածող և քայքայուած մարմույն մեցենականութիւնը վերահաստատելով՝ անոր վրայ փչող կենսաւէտ շունչն։

Միթթար, եօթնաստեղեան ջահը՝ շիջնափառ հայութեան, մին այն միծ զիսաւորներն զոր զարերը իրենց յափաննակն՝ ահազնաղորդոր թաւալումին ընդմէջն կը ծագեն երբեց երբեք, կեանքը վերսկսելու առոյգ ու կայտառ՝ անմահական ցեղի մը։

Միթթար, կրօնցով հզօր, գիտութեամբ վաստի, հայրենիքի վեհ շունչովն ուուած Մեծ Հայը, Ազգին բարերար ողին՝ ցաւատանջ վէրքերը պատող, զարմանող՝ Եղեմային թալասանով։ Ամրող դիւցաղներութիւնը, Աղիսականը հայ ազգին, մը տաշափը, Խորաչափը հայ ուժին և կարողութեան, Պարթևեան և Արիական հրակայազանց ցեղին կորովն ու կեանց՝ փըթթումերով վառատ։

Միթթար Աբրայ Մերաստացի, արժանաւոր զաւակը Ս. Այահակի և Մեսրոպի, անշնատ շարունակիչն անոնց հսկայ գործին, ճշմարիտ առաքեալ, սիրահաւատ, վսեմ հոգի որ գործեցով գոչեց՝ դիակնացած ու խաւարին անկիւնը ինկած հայուն։

«Ել, կանգնէ ըզեզ, զաւակ ես երկնի. Լոյս ծագէ մըթէդ, ել կանգնիր ի վեր,

Հանճարն է մեզ կեանք, ըգնա վառեցէք,
Մեծ պղտիկ ասոր սիրով վարուեցէք.
Դագէ հայ հանճար, փայլէ բիւր բոցեր.
իմանան ազգեր
թէ հայը չեն անցեր»:

Հայրենակիցներ, մեր արդար հիացումին և երախտագիտութեան առարկայ եղող անմահ Սահակի և Մեսրոպի այս հարազարդ ձեզ ցուցադրելով պիտի տեսնենք թէ ի՞նչպէս նա հասկցաւ ու գիտցաւ նախնեաց հստեկի. մի և նոյն առեն պիտի մատնանշեմ թէ ի՞նչպէս մենք ալ պէտք է որ օգտուինք անոնց զասերէն և արժանաւոր ժառանգներ հանդիսանանք գործնականապէս և ոչ ցոյցերով միայն:

Միթթար Արքայի գերը և անմահ գործին ընդարձակութիւնն լւա չափելու և հասկնալու համար վայրէկան մը աշշերնուս առջև թերենց Ազգին այն ժամանակի տիրուր վիճակը, հայոն քաղաքական, բարոյական, մուտորական և անտեսական անձուկ կացութիւնը, Ա. Սահակի և Մեսրոպի կեանքերու փուլերն են Կրկնուած հոս իրենց խոշոր գծերով:

Անոնց օրով Հայաստան անկման տապալումին վաղորդայնին կը գտնուի, վատասերման երես զարձուցած ամրող կարգերն արքունիքին մէջ, խաւարն ու սարսուոր՝ շուրջ պատած. իսկ Միթթարի օրով՝ մեր քաղաքական իշխանութիւնը ոչ միայն կործանած, ինկած, այլ երեք հարփիւր տարիներու դառն ու երկար գերութեան հեծեծանը և վշտերու տակ ընկճուած:

Իշխանութեան Գահին տապալելին ելած սե փոշին ընդարձացուցած, փթացուցած էր մորքին ոյքը և խաւարներու մէջ թաղած՝ հայուն խմացականութիւնը:

Ազիւնը սառած ահեղ ցնցումն, բռնութեան և խժուութեան ճիրաններու մէջ մնչուած, վատուցած թալկահար՝ մեռելութեան կ'երթար հայը, որուն անմահացուցիչ թալիսմանը սանեթել փորձած էին Ա. Սահակ և Մեսրոպ, Լսենք ինչպէս իսկ սողերով կը պատկերացնէ զայս մեր:

ծառչակ հայագէտը՝ ֆրանսացին Ցիւլութէ. « հայոց ազգը իրեն զլուփիը եկած այլ և այլ աղէտքներու և թշուառութեանց պատճառաւ մտաւորական կատարեալ անկաման կ'ընթանար արագացայլ Որդէն սկըսած էր բարբարուութեան սահմանածայրերուն մօտենալ. օր ըստ օրէ կը կորսուէին իր լեզուն և աւանդութիւնները, և այն ժողովրդոց լեզուն և սովորութիւնը կը փոխանակէին որոնց մէջ կ'ապրէր»:

Կրնանք ըսել ուրեմն, խաւար միտք, քայլայուած մարմին, մեռած սիրա էր հայը այն ժամանակ, կորուսած Ա. Սահակի և Մեսրոպի ներարկել փորձած ուժերը ամրողի:

Նորէն խօսցը հայագէտ զիտնականին ձգենց. «Ազգը այս անկման վիճակէն վերականգնելու համար, զօրաւոր կամքի մը և եռանդուն հայրենասիրութեան մը կը կարուտէր: Այս յատկութիւնները, կրօնական իրորնեկ զգացմամբ ալ աւելի ոյժ առած, երեցան անձանց մէկին վրայ, զորոնց երբեմն Նախախնամութիւնը կերեցնէ մահուան մօտեցած ընկերութեան մը Կրկին կենդանութիւն տալու»:

Պէտք էր հզօր Արարչագործ «Եղիցի» մը և ոչ պակաս, Ա. Սահակի և Մեսրոպի ոգույն արտայայտութեամբ:

Միթթար կը ծնանի 1676 Մերաստիա. իր կենաց առաջին տարիները, ազօթքի, ուսման և ձեռագործերու կը պարապի ինչպէս իր երանաշնորհ նախնիքը Սահակ և Մեսրոպ: Տասնէհնգ տարեկան հասակին Մերաստիա՝ վանքը կը դիմէ առաքինութեան և զիտութեան ծարաւը յագեցնելու, բայց աւազ:

Ինչպէս Մեծն Ներսէսի անխոնջ աշխատութենէն ետք, իր թոռանը օրերուն, վանքերը, երբեմն փարոս լուսաշող գիտութեան, վառարան, կեղուն քիչստոնէական ամէն ազնիւ հրահանգներու, անոնց ալ ինկած էին բարերուն հետ: Այս վանքերուն քարերը լոկ մացած էին ժամանակին ընթացքին մէջ վկայ, տղիսութիւնը զոր վանելու համար ճառագայթներ կերտած էին ամրողի Ա. Սահակ և

Միերոպ, տգիտութիւնը բոյն դրած էր հոն և մոլութեանց հանգստավայրեր դարձած շատեր:

Այս պայմաններու տակ չկրցաւ զրհաւ զոհած տակ օրէ որ անող փափաքին Միիթարի: Աւելի բարերախտ ըլլալու յուսով հետեւեցաւ Միքայէլ եպիսկոպոսի մը որ Էջմիածին կը վերադառնար Սիրաստիանէն: Աւաղ այս փորձերուն մէջ ալ յուսախար ելաւ. քանի որ խեղճութեան հանդիպեցաւ հոն ալ.

Անցեր էր. անցե՞ր...

Հին և երկայն դարք այլ և այլ բաղդով Մեր հայ հայրենեաց վրայէն սահելով Մեւ ու սպիտակ քօղերով պատեր

զազուորն այն ծածկեր
անցե՞ր էր անցե՞ր...

Ուղերութեանը մէջ՝ կարին հանդիպած էր իտէալին՝ Ազգը վերականգնելու, լուսաւորելով Ս. Սահակի և Մեսրոպի հետքելուն վրայ լուսակինդիր:

Միիթար, յամառ զաւակդ Սահակի և Մեսրոպի անխոնջ ողիին. Միիթար ի՞նչպէս զուրկ ամէն մարդկային միջոցներէ, ի՞նչպէս պիտի յաջողիս իրականացնել ծրագրածդ:

Հոս է որոշիչ բնադրումը երանաշնորհ նախնեաց հետեւողին: Գաղտնիքը Միիթարի հակայ գործին և գործունէութեան:

Գիրազոյնին զօրութեան կը դիմեն երկուքն ալ, որոշիչ է պահը: Ա. Սահակ վաղարշապատու Եկեղեցւոյն մէջ իր սրբաժին ցաւեր ու վիշտը միթարիչ Աստուծոյ մը առջե ծածկ էր արտասուօք. հօն տեսլեամբ մը յայտնուելով պապան՝ քաջալերուած էր նա:

Ունկնդենք Հայր Թորոսեանի, որ գրիչի տեղ վրձին ի ձեռին կը պարզէ եղելութիւնը: «Հաւատարիմ Զաւակն այս աստուծավախ նախնեաց Միիթար Սևան կղզին անցնելուն, խոր թաղծութեան մէջ ընկղմած, ցաւերու բեռին տակ ճնշուած՝ հեղձամդուկ մուաւ զիշեր մը եկեղեցին, խորանին վրայ պատեր մը կար Տիրա-

մօր, որուն վրայ կը զարնէր առկայժ լապտերի մը դողդոջ լոյսը: Այդ պատերին առջև գետին ինկաւ Միիթար, լոիկ, արտասութեր աչքերով, մերթ ընդ մերթ խոր հառաջ մը արձակելով որ կամարին բաղխերով կը փշրէր բիւրեղի նման և հազարումէկ արծագանգներով կը ծածանէր օդին մէջ, բայց սրտին ծայնը եւլաւ ամպերէն վեր: Աչքը յանկարծ վեր դարձուց, մասց այնպէս երկար՝ աներեւոյթ տեսլեան մը յառած, որուն հետ կը խօսէր և զէմքին վրայ կը փայլէր մերթ ժպիտ մը, մերթ զգացում մը որ չի բացարուիր: Աստուածամայրը երեցած էր իրեն, և կը հարցնէր թէ «ի՞նչ կը խընդուի»: Միիթար հիացած, յափշտակուած կը մոռնայ խնդրելիքը, զգիտեր ինչ պատախանէ և վարանած կ'ըսէ. Այն կ'ուզեմ Տիրուհի, ինչ որ դու կ'ուզես. «Եղիցի» կը պատասխանէ Տիրամայրը և տեսիլը կը վերանայ:

Արթնցաւ պատանին բոլորովին կերպարանափոխ, զօրացած, զուարթացած, յուսալից ան նշանաբեց այդ «Եղիցի»ին մէջ ապագայ գործին իրականացումը, յաղթանակը, հայ Ազգին վերանորոգութեան զաղափարը:

Տիեզերաստեղծ զօրութեան «Եղիցի»ին արծագանգն էր ան. կամ աշխարհափըրկութեան համար Գաբրիէլ հրեշտակի պատգամին իր պատախան տիեզերակեցոյց «Եղիցին» կուսական շրթներէն ինկած, որ կրկնուած էր հոս ինչպէս նախնեաց մերոց Ահակայ և Մեսրոպայ:

Նայեցէք, Ա. Սահակի կատարեալ հետեւող, Միիթար՝ կամը տեսլեամբ ջրմըխուելէ վերջ, արիամարմին, արիահոգի հապօն գործի որ մեռած սիրտը արթնցնէ հայուն, խաւար միտքը լուսազարդէ, քայրայուած մարմինը վերահաստատէ ինկած հայուն: Այս է իտէալը ամբողջ կեանքին – Ազգը վերականգնել:

Զբաւորութեանէ պիտի չի յուսահատի այլևս, մենաւորութենէ պիտի չի վախնայ այլևս, հակառակովթիւններէն, ոտնձգութիւններէն պիտի չընկլուի, միջոցներու

չգոյութենէն պիտի չի յուսաբեկի այլևս. յառաջ. Ազգը վերականգնել:

Սահակ և Մեսրոպ գրերու գիւտին և գիտութեան լոյսին համար անդադար դիմած էին Միջազգեաց, Եղեսիա և ամէն կողմէ Միխթար ալ այնուհետև կարին, Այամոն, Այնոպ, Մարգուան, Մերաստիա, Բերիա, Կիպրոս, Պոլիս, Մոթոն, Հոռիմ, ամէն կողմէ պիտի քալէ, մոոցած ամէն պէտք, կուրծք տուած ամէնազգի գուուարութեան, աչքը միշտ «իտէլալին», յառաջ, Ազգը վերականգնել: Արհամարենկով նոյն իսկ բնութեան յարուցած արգելրները, տարերաց յամառութիւնը, փուցն ու սառնամանից, հովի ու ծով, մըրիկ գեհենային, ի՞նչ փոյթ. յառաջ, Ազգը վերականգնել:

Համազգայիններն ալ կիպրոս զի՞նըը անխնամ կը ձգեն ջերմի բռնութեան տակ երեսի վրայ, անօդնական, կաթիլ մը ջուր, պատառ մը հայ կարկառող չունի, հոգ չէ. ան զեհանձնօրէն պիտի զոհարերուի բարոյականի անապակ ջուրը մատուուակելու Ազգին, զիտութեան սիրտ հաստատող հացը ջամբեով՝ անոր մարմինը վերահաստատելու: Ան գիտէ թէ Վուամշապուհի որդին Արտաշէր հալածած է նոյն ինըն ինըն Ա. Սահակը և հայրապետական իշխանութենէն զրկած: Կառավարական սաստ, սպառնալիք, հոգ չէ, միշտ յառաջ. երկնային գրաւականն առած է արդէն. «Եղիցի» ընդունած է:

Քաղաքական փորձանքներ, անխուսափելի կարծես հայուն ճակատագրէն, միշտ հետապնդած են խեղդելու նորաբողով ծիլը հայ մտաւրական զարգացումի: Տեսէց Ա. Սահակ և Մեսրոպ, Յազկերտի մահէն վերջ պարսից աշխարհն խռովութեամբ, հետ առնելով աշակերտակիցները՝ կը ստիպուի զիմել տար աշխարհ: Նոյն բախտն է նաև Միխթարի որ հազիւ հաստատուած ի Մոթոն, կը ստիպուի պատանիլ Ցոժերու քաղաքը ուր պիտի մայի և զոր իրը խառնարան լուսարձակ ճառագայթումի պիտի ընդգրկէ ամրող Հայաստան:

Ա. Ղազար փոքրիկ կղզեկին մէջ սկզբանաւութիւնը պիտի զնէ Միջարանութեան մը որ յետոյ երկու ճիւղի քածնուած լոյս պիտի սփռն հայուն:

Միխթար երեսուն տարի ամրող վարժեցնելէ վերջ աշակերտները տպիտութեան փարատումի մեծ գործին, 1749ին գործը բոլորովին անոնց ձգած ինք զնաց աւետելու Ա. Գրիգոր Լուսատրչին, Այահակին, Մեսրոպին, Վարդանայ քաջին թէ հայը պիտի քալէ իրենց հետքերուն վրայէն լուսաշաղփու:

Ա. Այահակայ և Մեսրոպայ ուղղութեան հետևող, Միխթար զիտէր թէ բարոյական և գիտութիւն զոյգ մը թերե են որոց առջև տեղի կու տան Ասպարէց և Ապագան: Անոնց է միջոց, ազատ համարձակ: Այս երկու թեկերով միայն կրնան Անհատն ու Հայրենիք թոշիլ դէպ ազատ երջանիկ հորիզոններ:

Անոր համար միզ թափեց որ վերնան իրարատեցութիւն, անմիաբանութիւն, կոիւ, երկապառակութիւն, ազգատեցութիւն, անձկամութիւն, ուրացութիւն, մատնիչութեան միջբովները չարաթոյն, կենսազրաւ: Առոյգ և կայտառ արին ներարկել հայուն, ոտք հանել, որ սեղմած կարգերով, նպատակայարմար կուռ շարժերով ցալնեց դէպ ի լոյս դէպ ի ապագայ:

Ա. Մեսրոպ կ'ըսէ պատմազիրը, թափանցիկ մտքովը իմացաւ թէ աւերիչ տըզիտութիւնը իր երկաթիր և ծանր ձեռքը տարածելով բոլոր Հայաստանի վրայ այն նախանձելի աշխարհը վայրի բնակարան մը պիտի դարձնէր:

Միխթար արծուարիր աշքերով նոյն պէս տեսած էր ի մանկութենէ, և խորապէս համոզուած: Ի՞նչ ըրաւ ուրեմն:

Հայ լեզուն ինկած էր, ինկած, անձնանշչի դարձած ցեխերու մէջ, Ասկեղազարու հետևեալ օրէն իսկ. Ե. զարէն Ա. Այահակի Գիտի երկորդ օրէն իսկ, ծայր տուած էր մինչ Ժ. դար, մինչև Միխթար: Դարերու ընթացքն մէջ հուժկութագուկներ, զօրաւոր ձեռքեր աշխատած էին կեցնել զայն, արգիլել վայրական

անկումը, վերականգնել եթէ հնար է. ԺԲ. դարը Արծաթի զարու անունին արժանացաւ: Սակայն Շնորհալիներու այդ շնորհունակ ճիզզ կարող չեղաւ վայրէջ շարժումին վերելքի ուղղութիւն տալու:

Հայ լեզուն կ'իյնար, ցեներէն ալ վար:

Գարշահոտ խառնուրդ մ'էր հայերէնի, արարերէնի, յունարէնի, լատիներէնի, թաթարերէնի, պարսկերէնի, ֆրէնկերէնի և այլ մասնիկներու, թէ որ թիչ մ'ալ ճիզ ըրած ըլլային կը դառնար գուցէ հանրալեզու մը զոր կ'երազեն շատեր, և խեղճ զարոցականները ստիպուած չէն ըլլար զամուիլ չոր տախտակներու վրայ և սորվիլ ատոնցմէ զատ զատ. քանի որ այդ դարու հայերէնը ամէն բան էր առանց որոշ բան մ'ըլլալու:

Միխիթար գործի կը սկսի. վերականութիւն և զրբեր կը շարադրէ, և կ'ունենանք գրաբարն ու աշխարհարարը այսօրուան, ծաղկած, բարգաւաճ. ժամանակնիս չի ներեր աւելի ծանրանալ և երկայնարանելը զեղծանիլ պիտի ըլլար ձեր ներուամտութենէն:

Ազգը վերականգնելու համար լեզուն չի բաւեր. Միխիթար փորձով տեսած էր Ս. Սահակյ և Մեսրոպայ ձեռնարկին մէջ, և հաստատ հիմքերու վրայ զնել ուղեց. պէտք էր անցեալը վերակենդանացնել, ցուցնել հայուն թէ «հին քաջ հայոց է մացորդ». պէտք էր ուսումը երկրին և Ազգին. ահա փաղանգ մը անմահ հանճարներու Հ. Զամշեան, Հ. Խնճիճեան, Հ. Ալիշան, Հ. Դաթրճեան, Հ. Տաշեան և այլն, որոնք կը յիշեցնեն կուռ փաղանգը Ս. Սահակի և Մեսրոպի աշակերտներուն՝ թարգմանիչներուն:

Միխիթար և աշակերտներու աշխատութեան շատ բան կը պարտի մեր պատմութիւնը և զրականութիւնը:

Բայց լեզուն առանց գիտութեան և ապրելու միջոցներու չի բաւեր Ազգի մը կեանքի պահպանման. և Միխիթար ձեռքովը գծեց ամբողջ Ընթացք մը ուսումնականութեան (թուարանութիւն, երկրաշափութիւն, աստեղաբանութիւն, տօմարագի-

տութիւն, երաժշտականութիւն, մեցինականութիւն, բնազմանցութիւն, քաղաքական ու բարոյական իմաստասիրութիւն և Աստուածաբարանութիւն):

Որչափ ստոյդ է կ'ըսէ Հ. Զարրհանէւ լեան թէ արեգական առաջին ելքը մեր երկրէն է, սակայն հարկ է խոստովանինք, այսօր արևմտից լոյսին, քաղաքակրթութեան և ուսումնականութեան կարու ենք, և որչափ աւելի ըլլայ այդ կարօտութեան ծանօթութիւնը, այնչափ աւելի պիտի հաւատարմացնենք թէ անոր լոյսն ու ուսումնականութիւնն ըրած են մեր վրայ իրենց գրկարար ազդեցութիւնը: Մեծ վարպետներուն հետևող՝ չունէր անմիտ օտարատեցութիւնը, զիտէր թէ անոնց հաւատարապէս օգտուած էին Ալթէնքէն և Անտիրքէն, իրենցը անապակ պահելով, իրենց գործին ծառայեցնելով:

Գեղեցիկ և օգտաւէտ միաւորութեան մը գրկարար Առաքելութեան պաշտօնը վրան առած էր Միխիթար, Հայոց ազգը Եւրոպայի մօտեցնել, ճանշցնել:

Միխիթարի աշակերտները նոյնը ծաւալցին աշխարհի չորս հովերուն:

Միխիթարի հոգիին թափանցող անմահ առատաձենն հայեր ցասկնին բացին ու տուփն որպէս զի քաղաքակրթութեան կեդրնը, միանսա և խտալիա, հիմնուին երկու րարձը գիտութեանց զպրոցներ, և հայուն աշխոյդ աշուկները բացուին, բացուի փայլուն իմացականութիւնը հայուն - Մուրատեան վարժարանն՝ Փարիզ, Ռաֆայէլեան վարժարանն՝ Վենետիկ. և կերչը երկութը վենետիկի կեղրոնացած՝ Մուրատ-Ռաֆայէլ անուամբ, ԺԲ. Ժթոր դարերուն և մինչև այսօր տուին հայուն ամենէն հայրենասէրները, զիտնականները, կառավարական շրջանակի մէջ փայլող մեծ հայերը, նախարարութիւններու մէջ ամենէն երկելի պաշտօնեաները և այլն. թիչ մը հետարբրուեցէր և պիտի ապշիք այդ բազմութեան ցանկին առջև. զեռ այս օրս ալ ժողովուրդը հասկցնելու համար թէ մէկը ուսումնական է, բան գիտէ, «Վենետիկ կարգացեր է» կ'ըսէ ու կ'անցնի

մեզ թողլով իմանալ թէ ի՞նչ (իտէալներ) գաղափարականներ կազմուած և իրականացած են հոն։

Հայրենիք սկսած էր բարձրանալ, բարձրանալ դէպ ի փառք, դէպ ազատ հորիզոններ, դէպ ի բարոյական և բաղաքակրթութեան մշտափայլ և աշխարհաշէն հորիզոններ։

Ահա այսպէս կ'ըլլայ գագինի հիւսել Ս. Սահակայ և Մեսրոպայ լուսափալի ճակատներուն, այսպէս կ'ըլլայ արժանանալ անոնց յաջորդ և գործին շարունակող ըլլալու անգործական տիտղոսին։ Անթեսելու ու ճախարակեալ բառերով հիւսուած պսակներէն շատ բարձր պիտի նկատեն Ս. Սահակ և Մեսրոպ՝ հաստատ առաջազրութիւնը և անշահամնիքը դիտաւորութիւնը երեւան գալու որոշ ծրագրով։ Գործին երեսյթին կառչելու չէ լոկ, այլ կենսական ներքին ոյժին։ ի՞նչ օգուտ, զրի և տպագրութեան Յորելեաններ ծափանարել, երբ մեզի համար պարապ կը ճռնչեն մամուռները, և չենք օգուուիր անոնցմէ։ Երբ մեր ամենէն հեշտական հաճոյըը չենք նկատեր ժամեր ամբողջ սերտել շինիչ ոչ բանդիչ ու ապականիչ՝ լուրջ զասեր - էական ինզիք։ Երբ ոյժ չենք տար սոյնօրինակ ընթեցանութեան որ միակն է լրացնելու համար մեր թերի զաստիարակութիւնը և ուսումը, զրժած կ'ըլլանց այս օրուան հանդիսին մէջ յայտ բերուած համակրանաց ցոյցերուն առ Ս. Սահակ և Մեսրոպ և Ցպագրութեան մեծ գործին ծաւալող անոնց աշակերտին Միխիթարյաց և Նախատինը ըրած պիտի ըլլանց անոնց ոգիին, երբ անոնց նպատակաւ ու սկզբունքով չգործածենք զիրը և զիրը՝ հսկայ միջոցներ յեղաշրջութեան։

Դիրք և տպագրութիւն՝ լժակն է Արքիմեսի որ կրնայ աշխարհներ շրջել։ և մենք հաւաքուած հոս ոչ թէ զարմացուածեր շոայլելու Յորելար անմահներուն, այլ առնելու ենք անոնց չքնաղ առաջազրութիւնն իր օրինակ։ շախմաններ այն ատեն, բանզի գործը զիւրացած է այլևս

և յանհունս արգասարեր է։ Նոր սերունդ՝ հապար այսօրուան մեծ գործով պէտք է միշտ յարգէ զիտակցութեան պարտըը որ կը ծանրանայ վրան։ պէտք է լաւ ըմբռնէ թէ միջավայրը երբեք այնքան աննպաստ չէ իր ծաւալումին և զարգացումին և թէ՛ Ս. Կրօնըը բնաւ երբեք արգելը չէ այլ ընհակառակը վսեմացնող և արծարծող ու տածող է զարգացման, ինչպէս տեսանց Ս. Սահակայ և Մեսրոպայ ու Միխիթարյաց վրայ և անոնց օրինուն, ուր պէտք էր կռուիլ և միշտ կռուիլ ու անխոնջ կռուիլ Ս. Հաւատոյ և բաղաբակրթութեան վրայ եղած հազարումէկ յարձակմանց դէմ։ Այժմ չնորդիւ Օսմ. Սահմանադրութեան խաղաղական է գործը, կը մնայ շարունակել, Միխիթար օրինակը տուաւ Ս. Սահակի և Մեսրոպի արժանաւոր հետեւող ըլլալու։

«Կ'երդնու Նահապետ ձեզ կանչէ հայեր, Հանճարն է մեզ կեանց, ըզնա վառեցէք. Մեծ-պատիկ ատօր սիրով վառուեցէք. Մագէ հայ հանճար, փայէ բիւր բոցեր իմանան ազգեր թէ հայք չեն անցեր»։

Ա. ՅԱՎՈ. ՍԱՐՄԱՑՅԱՆ

Սաման, 26 Հոկտ. Ն. ա. 1913

ԳԻՏՆԱԿԱՆԱՅԻ ՄԻԱՄՏՏՈՒԹԻՒՆՔ¹

Կ'արժէ յիշատակել նաև այն խաղը զոր խաղացին հնախօս տորթ։ Louis Hugheրին, որ ութեատաներորդ գարուն մէջ ապրեցաւ ի վիւրցպութիւն երկու բարեկամներ տեսնելով որ ինքը մեծապէս կ'ոգեկորուի բրածոյ մեացորդներով՝ որոնց ամենամեծ հասկցող մը կը պանծացնէր ինքիններ, սկսան կատակի համար հողով բրածոյ ժամակաց պատեաններ շինել։

1. Տես Բազմագէպ 1914, էլ. 47.